



ԺԱՌԱՆԳԱԻՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵՒ
ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ
140-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

ՆԿԱՐՆԵՐԸ ԿԸ ԽՕՍԻՆ ԱԼԵՔՍ ԵՒ ՄԱՐԻ
ՄԱՆՈՒԿԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՆՑԵԱԼԻ
ԵՒ ՆԵՐԿԱՑԻ ՄԱՍԻՆ

Հիմնարկութիւն եւ առաջին տարիներ

1833-ին, Երուսաղէմի Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամ Զաֆարիա Եպիսկոպոս կը հաստատէ տպարան մը Երուսաղէմի մէջ: Առաջին տպարանը կը հանդիսանայ ան Ս. Քաղաքին:

Տասը տարիներ ետք, 1843-ի ամառը, նոյն Զաֆարիա Եպս.ը, այժմ բարձրացած Պատրիարքական Գահին, կը հաստատէ ժառանգաւորաց Վարժարանը, Ռամլէի Ս. Գէորգ վանքին մէջ: Հայերէնի ուսուցիչ կը կարգէ Խաչատուր Քահանայ Տարօնեցին եւ «հոգաբարձու» կը նշանակէ, այսինքն տնօրէն՝ Ստեփանոս Վրդ. Տիգրանակերտցի: «Եւ որպէսզի բարեկարգ ընթացայ վարժարանը՝ իր յանձնարարութեամբ փոխանորդ կիրակոս Եպիսկոպոս եւ քանի մը առաջաւոր վարդապետներ տասը յօդաձեւերէ բաղկացեալ կանոնագիր մը կը պատրաստեն՝ ուսմանց աստիճաններու եւ ուսուցիչներու եւ ուսանողներու պարտականութեանց վերաբերեալ» (25 Յուլիս 1843) (Տ. Սաւալանեանց, Պատմութիւն Երուսաղէմի, քրգ. Մ. Եպս. Նշանեանի, Բ. հատ., էջ 1028):

Մէկ ու կէս տարիներ ետք վարժարանը կը փոխադրուի Երուսաղէմ, առանձին տան մը մէջ: Աստուածատուր Եպս. իր *Ժամանակագրութեան* մէջ (էջ 532) աշակերտներուն թիւը կը յիշէ իբրեւ 30: Երուսաղէմ փոխադրուած ժառանգաւորաց Վարժարանի ուսուցիչ կը կարգէ «Արմաշի վանքին Մուրատ վարժապետը, որ հմուտ եւ եռանդուն աշխարհական մըն էր ու այն տարին ուխտի եկած էր Երուսաղէմ: Մուրատ վարժապետ կը դասախօսէ Քերականութիւն, Տրամաբանութիւն եւ Հարտասանութիւն» (Նշանեան, էջ 1028): Մինչեւ այսօր ունինք երեք գրքոյկները, որոնք դասագիրքերը եղած են յիշեալ երեք դասընթացներուն: Անոնք կը վկայեն թէ գեղեցիկ միզ մը կատարուած է Երուսաղէմ, նորահաստատ վարժարանին տալու գիտական որոշ մակարդակ մը, ժամանակի պահանջին համաձայն:



Երջանկայիշատակ
Տ. ԶԱՔԱՐԻԱ Բ. ԿՈՐԵՑԻ
Բազմավաստակ Պատրիարք Ս. Աթոռոյս
Հիմնադիր ժառանգաւորաց Վարժարանի
եւ
Ս. Յակոբեանց Տպարանի

1846-ին տարածամ կը վախճանի Զա-
 ֆարիա Պատրիարք եւ անոր փոխանորդը եւ
 յաջորդը, Կիրակոս Եպիսկոպոս, տակաւին
 Պատրիարքական Աթոռը չբարձրացած, ան-
 գամ մը եւս կը փոխադրէ ժառանգաւորները
 իրենց յատկացուած տունէն Ս. Յակոբեանց
 վանքը: Մուրատ վարժապետ մեկնած էր եւ
 աշակերտներուն թիւը պակասած: Կիրակոս
 Եպս. «հայկաբանութեան դասատու կը
 կարգէ յառաջադէմ ուսանողներէն Մար-
 գուանցի Կարապետ սարկաւազը»:

Կիրակոսի պատրիարքութեան օրով,
 ժառանգաւորաց վարժարանը կը յանձնուի
 Լիմ անապատի միաբան Սիմէոն վարդապե-
 տին, «որ ֆաջահմուտ եւ վարժ մեկնիչ էր
 Ս. Գրոց, ճարտարախօս ու անձանձիր դա-
 սախօս միանգամայն» (Նշանեան, էջ 1045):
 Ան բերել կու տայ նաեւ իր ժամանակի մեծ
 մտաւորական եւ լուսագոյն ուսուցիչներէն
 Տիգրան Սաւալանեանցը:

1848-ին Սաւալանեանց կը ստանձնէ
 վարժարանը, կը վերակազմէ կանոնազը-
 րութիւնը եւ դասացուցակին վրայ կ'աւելի-
 ցընէ Քրիստոնէական վարդապետութիւն,
 Աշխարհագրութիւն եւ Դիցաբանութիւն:

Թէեւ երբեք տարիներ միայն կը տնէ
 Կիրակոսի պատրիարքութիւնը, սակայն
 արդիւնաւոր տարիներ կը հանդիսանան
 վարժարանին համար: Ան է որ կը հիմնէ
 Զամ Թաղը (Մայրի Թաղը), վանքին հարա-
 ւակողմը, մայրիներու պարտէզին տեղը եւ
 հոն փոխադրել կու տայ ուսանողութիւնը:


Յովհաննէս եւ Եսայի Պատրիարքներու
 շրջան

Իր յաջորդը՝ Զմիւռնիացի Յովհաննէս
 Պատրիարք կը կասեցնէ վարժարանին յա-
 ռաջդիմութիւնը եւ տպարանին զարգացու-
 մը: Իր պատրիարքութեան ամբողջ փառքը
 կը կազմէ շինարարութիւնը, յատկապէս
 Պատրիարքարանի փառաւոր շէնքին եւ *Ճե-
 ճարանին* (1854): Թէեւ շէնք է գմբէթաւոր
 եւ քառանկիւն շէնքը ճեմարանին, սակայն,
 կ'ըսէ Օրմանեան (*Ազգապատում*, Գ. 3899),
 «գեղեցիկ քանդարանի յատկութիւններ ու-
 նի, քան թէ յարմարագոյն վարժարանի»:
 (Այժմ իրագործած է ան Թանգարանի իր
 կոչումը):

Յովհաննէս Պատրիարք կը դադրեցնէ
 Տիգրան Սաւալանեանցը եւ ուսանողները
 կը յանձնէ «ձերունի Սիմէոն վարդապե-
 տին, որ գուրկ ըլլալով մեր լեզուին գեղե-



ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊԱՏՐԻԱՐԿ ԶՄԻՒՌՆԻԱՏԻ



Handwritten signature of Hovhannes Savelian

ՏԻԳՐԱՆ ՍԱՎԱԼԱՆԵԱՆՑ

ցիկ դպրութեանն, միայն Ս. Գիրք կ'աւանդէր երկարածիգ մեկնութիւններով» (Նշանեան, էջ 1087):

1856-ին, քաղաքատակ մտաւորական եւ Երուսաղէմի Պատմութեան հեղինակ Տիգրան Սաւալանեանց, որ վերակազմած էր վարժարանը եւ դրած ուսումնական ամուր հիմքերու վրայ, կը թողու Երուսաղէմը, յուսահատած Յովհաննէս Պատրիարքի ընթացքէն:

Յովհաննէս Պատրիարք Երուսաղէմ կը հրաւիրէ Պոլսոյ Մայր Եկեղեցիի Գեորգ Գահանան: Ան կը հասնի Ս. Քաղաք 1858-ի Յունիսին եւ կը ստանձնէ ուսուցչութիւնը: Տարի մը միայն կը տեսէ իր այս պաշտօնը:

Դժուար օրեր կ'անցնէ վարժարանը Յովհաննէսի պատրիարքութեան վերջին տարիներուն, մաքի անոր վախճանումէն ետք՝ երբ Միաբանութիւնը երկար պայքար մղեց Պոլսոյ ժողովականներուն դէմ, որոնք Սահմանադրական կարգեր կ'ուզէին հաստատել Երուսաղէմ:

Տնօրէն ժողովը, «ըմբռնելով թէ Միաբանութեան բոլոր պէտքերէն կարելորագոյնն էր՝ տարիներէ ի վեր խափանուած ժառանգաւորաց Դպրոցին քարեկարգութիւնը» (Նշանեան, էջ 1124), անգամ մը եւս կը հրաւիրէ Սաւալանեանցը: 1863-ին, վերջինս կը վերադառնայ իր պաշտօնին եւ կը վերսկսի դասաւանդել հայերէն եւ գաղղիներէն լեզուները: Ան կը վերականգնէ դպրոցին վարկը եւ արդիւնաւոր կերպով կը շարունակէ դպրոցին վերելքը, մինչեւ իր վերջնական մեկնումը 1872-ին, Եսայի Պատրիարքի իշխանութեան օրերուն:



Եսայի Պատրիարքի մախաճեռնութեամբ, 1866-ին կը սկսի հրատարակուի «Սիօն»ը, իրրեւ պաշտօնագիր Երուսաղէմի

Պատրիարքարանին, այնպէս որ աւելի յըստակ գաղափար մը կարելի է կազմել աշակերտութեան, ուսուցչական կազմին եւ դասաւանդուած միւթերու մասին, վարժարանի տարեկան տեղեկագրներէն:

1866-ին, «Ուսկիմ աշակերտք» եւ 5 սարկաւազ, 6 ուրարակիր եւ 4 դպիր, իսկ նոր աշակերտներն են 7 միայն:

1867-ին Երուսաղէմ կը հասնի Արցախեցի Գարեգին Մուրատեան, «Ռուսահայոց մէջ ուսումնական եւ գործիչ անձ մը» (Ազգապատում, Գ. 4202), որուն կը յանձնուի վարժարանին պատասխանատուութիւնը, թէեւ տեսչական պաշտօնը կը մնայ Մկրտիչ Վրդ. Սահակեանի: Գարեգին Մուրատեան աշակերտութեան թիւը կը քարճրացնէ քառասունի եւ դասաւանդուած միւթերուն վրայ կ'աւելցնէ Ս. Գրոց Պատմութիւն, Եկեղեցական Պատմութիւն, Ճարտասանութիւն, Տանկերէն եւ Գաղղիներէն:

1869-ին 33 աշակերտներէն քիչեր միայն անցան Միաբանութեան շարքը: Սակայն յաջողակ աշակերտներէն երեքը՝ Գարրիէլ Խապայեան, Մելիոն Յակոբեան եւ Մաքսուտ Մաքսուտեան նոյն տարին կը ղրկուին Պոլիս, երկու տարուան ուսումնական մասնաւոր ընթացքի մը հետեւելու: Երբ կը վերադառնան, իրենց ուսումնապետը ձեռնադրուած էր եւ վերակոչուած Մելիքեանի:



Ս Ի Ո Ն Ամսագրի առաջին թիւը (1866)

ՄԵԼԻՔԻՍԵՂԵՍ ՎՐԴ. ՄՈՒՐԱՏԵԱՆ



Ս. ԱԹՈՌՈՑՍ ԷԱՆԳՈՒՑԵԱԼ ՊԱՏՐԻԱՐԿ Տ. ԵՍԱՅԻ Դ. ԹԱԼԱՍՅԻ

Վրդ., իսկ իրենք, իբրև Սարկաւագ վեց տարիներ կը ծառայեն իբրև ուսուցիչ:

1871-ի Պայծառակերպութեան տօնին, երեք աշակերտներ կը ձեռնադրուին եւ կը վերակոչուին *Գարրիէլ*, *Դանիէլ* եւ *Մաղաքիա*: Գարրիէլ Վրդ. կը ծառայէ Ս. Աբողիմ եւ իր մահկանացուն կը կնքէ 1903-ին, Լուսարարագետութեան պաշտօնին մէջ: Դանիէլ Վրդ. իր կեանքը կը կնքէ Աղեւսանդրիա, հոգեւոր հովուութեան պաշտօնին մէջ եւ Մաղաքիա կ'եպիսկոպոսանայ 1898-ին եւ կը վախճանի Պոլսյ մէջ 1922-ին:

Յաջորդող տարիներուն, աշակերտներուն թիւը կը բարձրանայ 47-ի, բաժնուած չորս դասարաններու վրայ, որոնցմէ 11-ը «ընթերցման անվարժ» նորեկներ: Դասացուցակին վրայ աւելցած կ'երեւին հետեւեալ միւթերը. Երաժշտութիւն, Բնական Պատմութիւն, Ազգային Պատմութիւն եւ Քրիստոնէական:

1877-ի գլխաւոր դէպքը, որ պիտի ազդէր թէ՛ վարժարանի եւ թէ Միաբանութեան կեանքին վրայ, ձեռնադրութիւնը եղաւ երեք Սարկաւագներուն, որոնք Եսայի Պատրիարքի օրով արդէն իսկ տիրական դէմքերը եղած էին: Ասոնք են. Գարրիէլ Սրկ. Խապայեանց Խարրերդցի՝ *Սահակ Վարդապետ*, Մելգոն Սրկ. Յակոբեան Թէփրտաղցի՝ *Վահան Վարդապետ* եւ Մախուտ Սրկ. Մախուտեան Դամասկացի՝ *Ղեւոնդ Վարդապետ*:

Նոյն օրը ձեռնադրուեցան նաեւ երկու Միաբաններ՝ Գարեգին եւ Յակոբ Վարդապետներ, որոնք հետեւած չէին վարժարանի դասընթացներուն:

Եսայի Պատրիարքի գահակալութեան 21 տարիներու ընթացքին, վարժարան յայտնախած եղան մօտ 150 աշակերտներ, որոնցմէ եկեղեցական ուխտ կատարեցին 11 Միաբաններ:

Թէեւ ուսումնական անձնաւորութիւն մը եղած չէ Եսայի Պատրիարք, սակայն հաւատացած է Երուսաղէմի մշակութային առաքելութեան եւ ամէն կերպով ֆաջակրած է Ջաֆարիա եւ Կիրակոս Պատրիարքներու սկսած ծրագիրները. տպարանէն յոյս ընծայուած են պատմագիրքերու շարք մը եւ սկսած է հրատարակուիլ «Սիօն» ամսագիրը, թէեւ կարճ ժամանակամիջոցով: Առաջին անձը եղած է ինք որ յուսանկարչութեան արհեստը ներմուծած է Երուսաղէմ: Ս. Երկրի մէջ առնուած առաջին յուսանկարները, որոնք գաղափար մը կու տան զանազան սրբատեղիներու եւ անձերու դիմագծի



ՂԵՒՈՆԴ ՎՐԴ. ՄԱՔՍՈՒՏԵԱՆ
(1877 - 1878)



ՍԱՀԱԿ ՎՐԴ. ԽԱՊԱՅԵԱՆ
(1878 - 1885)

մասին, կը պարտինք իր նախածնունդ-
քեան:

Յարութիւն Պատրիարքի Շրջան

Յաջորդ Պատրիարքին՝ Յարութիւն Վեհապետեանի օրով (1885-1890), ժառանգաւորաց Վարժարանը կը շարունակէ իր կեանքը: Ուսուցչական կազմին մէջ կ'երեւին հոչակաւոր դասատուներ: Գեորգ Գրիգորեան երաժշտագէտը, որ երկար տարիներ ծառայած է իբրեւ երաժշտութեան ուսուցիչ եւ դպրապետ Ս. Յակոբեանց Տաճարին, Գրիգոր Ամմահունի (նախկին հիմնադիր-սնորէն Վերին Մամիսայի Հայ Ամերիկեան Վարժարանին), որ դասուանողած է Գաղղիներէն եւ Գիտութիւն, Թովմաս Աճէմեան, որ երկու տարի միայն (1905-1907) Հայերէն լեզուի եւ չափական գիտութիւններու ուսուցիչն է եղած, Վանցի Մարկոս Նաթանեան (նախկին փոխ-տեսուչ Վանի Վարժապետանոցին), որ 1886-ին կը ձերբակալուի, կը բերուի Պոլիս եւ 1887-ին կ'աքսորուի Երուսաղէմ, մինչեւ 1890 կը դասուանդէ Պատմութիւն եւ Աշխարհագրութիւն (ներում ստանալէ ետք կը վերադառնայ Պոլիս եւ հոն կը ծառայէ իբրեւ կըրթական տեսուչ Պոլսոյ վարժարաններուն),

իրաւագէտ Յակոբ Մեղաւորեան (նախկին տեսուչ Տրապիզոնի Համազգեաց Վարժարանի), որ 1888-1890 թուականներուն կը դասուանդէ Հայերէն, Գիտութիւն եւ Տամարակալութիւն, Յովհաննէս Ճգնաւորեան եղած է գծագրութեան ուսուցիչ, Արկարած է սրբանկարներ, Երուսաղէմ զբնուած հայկական մոզայիքներու իւղաներկ վերարտադրութիւնը եւ ուսուցած է Արկարչութիւն, Յովսէփ Տէր Վարդանեան, ժառանգաւոր սան եղած եւ ապա՝ ուսուցիչ 1902-1904 շրջանին, վերջնականապէս վերադառնալէ առաջ Երուսաղէմ 1920-ին, Նիկողայոս Զիգիանեանց, շրջանաւարտ Փէթրսպոլկի համալսարանէն եւ գիտութեանց ուսուցիչ 1892-3, մէկ տարեշրջանի, Պետրոս Կիրեղեան (Սապահկիլիւեան), որ 1890-2 տարիներուն աւանդած է գիտութեան դասեր, Սողոմոն Գրիգորեան, աշակերտ մոյն ժառանգաւորացին, եղած է Թուրքերէն լեզուի մասնագէտ եւ իբր այդ՝ ուսուցիչ եւ Պատրիարքարանի Թուրքերէնի քարտուղար, երկար տարիներ, եւ վերջապէս՝ հոչակաւոր գիտնական Յրեւտերիկ Մուրատ, գերմանագէտ, որ հրատարակած է «*Յովհաննու Յայտնութեան նորագիտ Քարգմանութիւնը*» անուն ընդարձակ ուսումնասիրութիւնը, ձեռագիրներու քաղղատութեամբ: 1886-ին, Յարութիւն Պատրիարք կը



Խմբանկար ժառանգաւորաց Վարժարանի ուսանողութեան (1897)

ձեռնադրե չորս նորընծաներ, նախկին ժառանգաւորներէն: Աստմբ եմ. Պետրոս Սրկ. Պետրոսեան որ կը վերակոչուի *Թովմաս*, Պօղոս Սրկ. Կարապետեան՝ *Եսայի*, Պետրոս Սրկ. Աւետիսեան՝ *Մատթէոս* եւ Յարութիւն Սրկ. Ահարոնեան՝ *Եղիշէ*:

Թովմաս Վրդ. կը ծառայէ Ս. Աթոռիս գանազան տեսչութիւններու մէջ եւ կը վախճանի 1920-ին: Եսայի Վրդ. նոյնպէս կը ծառայէ Ս. Յակոբի իբրեւ դասապետ եւ շինուածապետ, անդամ Տնօրէն ժողովոյ, կը վարէ այլ տեսչութիւններ եւ իր մահկանացուն կը կնքէ 1909-ին: Մատթէոս Վրդ. ծառայութեան երկար տարիներ կ'անցնէ Երուսաղէմ, կը վարէ պատասխանատու պաշտօններ, մեծ հեղինակութեամբ: Ծամօք իբրեւ Մատթէոս Եպս. Գալլեզեան, ան Ս. Աթոռի տիրական դէմքերէն մին կը հանդիսանայ միւշեւ Թորգոմ Պատրիարքի օրերը: Իսկ Եղիշէ Վրդ., նոյնպէս կարկառուն դէմքերէն Երուսաղէմի Միաբանութեան, ծամօք իբրեւ Եղիշէ Եպս. Զիլինկիրեան, կը վարէ բազմաթիւ առաջնորդական պաշտօններ՝ Պէյրութ, Դամասկոս եւ Բաղէշ, վերադառնալէ առաջ Ս. Աթոռ ստանձնելու համար ժառանգաւորաց Վարժարանի Տեսչութիւնը: Բազմաթիւ գիրքերու հեղինակ, առաւելաբար յուշագրութիւններ, ան կ'աւտորուի Դամասկոս Սահակ Կաթողիկոսի հետ եւ 1920-ին կ'օժէ Պէյրութի Ս. Նշան Եկեղեցին: Յանկարծամահ կ'ըլլայ 1929 Փետրուարին:

1889-ին, նոր խումբ մը նախկին ժառանգաւորներու կ'ընեն իրենց ուխտը Ս. Յակոբեանց Տաճարին մէջ: Աստմբ եմ. Յակոբ Տէր Մերիկեան կը վերակոչուի *Ղուկաս*, Խաչատուր Քիրճեան՝ *Եզնիկ*, Յովհաննէս Տէր Կարապետեան՝ *Կարապետ*, Գրիգոր Քէշիշեան՝ *Վահան*, Կիրակոս Տէր Սարգիսեան՝ *Մկրտիչ*, Տիգրան Տէր Խաչատուրեան՝ *Հմայեակ* եւ Կարապետ Յակոբեան՝ *Դանիէլ*:

Կարապետ Վարդապետին կը յանձնուի ժառանգաւորաց Վարժարանի տեսչութեան պաշտօնը 1893-1901: Միւշեւ 1911 կը ծառայէ իբրեւ Հալեպի Առաջնորդ եւ Տնօրէն ժողովի անդամ, երբ կը բողոք կարգը եւ կ'երթայ Նիկոսիա:

1892-ի հունիսին կը ներկայանայ հիմն ձեռնադրութիւններով. Նազարէք Սրկ. Պէգիբեան կը վերակոչուի *Եփրեմ*, Պօղոս Շահնազարեան՝ *Պօղոս*, Յովհաննէս Ղազարեան՝ *Համազասպ*, Արշակ Պետրոսեան՝ *Եզնիկէլ* եւ Յարութիւն Պարոնեան՝ *Յա-*



ԳԵՈՐԳ ԵՊՍ. ԵՐԷՑԵԱՆ
(1885 - 1890)



ԿԱՐԱՊԵՏ ՎՐԴ. ՏԵՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
(1893 - 1901)

բուժիչներ:

Ինը տարիներ ետք, 1898-ին, վարդապետական ձեռնադրուիքի մանրու թիւը ժառանգաւորաց Վարժարանի ընթացաւարտներում կը հասնի եօթի. Յովհաննէս Սրկ. Վարդանեան կը վերակոչուի *Վրթանէս*, Կիրեղ Սրկ. Խաչայեան՝ *Ներսէս*, Միրիճեան Սրկ. Նշանեան՝ *Մեսրոպ*, Ռուբէն Սրկ. Սամուէլեան՝ *Սերովբէ*, Տիգրան Սրկ. Գասպարեան՝ *Վարդան* եւ Պետրոս Սրկ. Սարանեան՝ *Պետրոս*: Նոյն օրը կը ձեռնադրուի մասի Տ. Դաւիթ Տէրտէրեան, որ չէր աշակերտած ժառանգաւորացին, այլ իրրեւ փոքրատր ծառայած էր Տ. Երեմիա Եպս. ին: Ան կը ծառայէ Ս. Աթոռին 23 տարիներ, վերջին 14 տարիները իրրեւ Լուսարարապետ: 1921-ին հայ ոճրագործի մը դաշոյնին գոն կ'երթայ:

1902-ին ժառանգաւորաց Վարժարանի շրջանաւարտներէն մոր խումբ մը կ'ընդունի քահանայական կարգը: Ասոնք են. Գէորգ Ճանւրզեան, որ կը վերակոչուի դարձեալ *Գէորգ*, Վաղարշակ Պօղոսեան՝ *Վաղարշակ*, Երեմիա Լիճորեան՝ *Երեմիա* եւ Ռուպինտո

Գազազեան՝ Սմբատ:

1905-ին ձեռնադրուած են ժառանգաւորաց Վարժարանի երկու մախկին սաներ՝ Վաղարշակ Պէքարեան եւ Մանուկ Միտիքարեան, վերակոչուելով *Ղեւոնդ* եւ *Գլուս*:

1909-ին Խորէն Փոսթոյեան եւ Գրիգոր Հովիւեան ձեռնադրուած են եւ կոչուած՝ *Պորէն* եւ *Մելքիսեղեկ*:

Յարութիւն Պատրիարքի գահակալութեան քսանհինգ տարիներու ընթացքին (1885-1910), ժառանգաւորաց Վարժարանէն կ'անցնին 250 աշակերտներ, որոնք առ հասարակ երեք տարիներ միայն կ'ուսանին եւ շատեր կը մեկնին «մօրը քախանձանօք» կամ «ծնողացը խնդրանքով», ուսման կը վերադառնան իրրեւ «ամբողջով» կամ «ամկարգ եւ ամուղղայ» կամ մասի «յամուղղ եւ ամգուսպ»: Սակայն «սակաւ ընտրեայ» ներք, որոնք կ'ընեն իրենց ուխտը Երուսաղէմ, Արմաշ կամ Սիս եւ կը մուտրուին Եկեղեցիի ծառայութեան, կը կազմեն պատկառելի թիւ մը 35 եկեղեցականներու:

Մելքիսեղեկ Վրդ. Մուրատեանի մեկ-



Խմբանկար ժառանգաւորաց Վարժարանի ուսանողութեան (1890). Բ. շարք՝ *Ճանւրզեան*, *Պետրոս Սրկ. Սարանեան*, ապագային Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ: Վերջին շարք՝ *Ճանւրզեան*, *Պետրոս Սրկ. Նշանեան*, ապագային Պատրիարք Հայոց Երուսաղէմի:



Ս. ԱԹՈՒՈՅՍ ՀԱՆԳՈՒՅԵԱԼ ՊԱՏՐԻԱՐԿ Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆ Ա. ՎԵՀԱՊԵՏԵԱՆ ԵԳԻՊՏԱՅԻ

նում էն ետք, ժառանգաւորաց Վարժարանի տեսչութիւնը վարած են իր ձեռնասունմանը՝ *Ղեւոնդ Վրդ. Մաքսուտեան* (1877-1878), *Սահակ Վրդ. Պապայեան* (1878-85), եւ *Գէորգ Եպս. Երէցեան* (1885-90): Ասոնց յաջորդած են *Կարապետ Վրդ. Տէր Կարապետեան* (1893-1901), *Եղիշէ Եպս. Զիլինկիրեան* (1902-1905), *Պետրոս Վրդ. Սարաճեան* (1905-1908) եւ *Սերովբէ Վրդ. Սամուէլեան* (1909-1910): Ուսուցիչներու շարքին երախտագիտութեամբ պէտք է արձանագրել այստեղ եկեղեցականներէն հետեւեալները, որոնք հսկիչ եւ ուսուցիչ եղած են ժառանգաւորաց Վարժարանին, Եսայի եւ Յարութիւն պատրիարքներու ժամանակ: Խորէն Եպս. Միսիթարեան, որ վարած է մասնատեսչութիւնը 1866-ին, Մկրտիչ Վրդ. Տէր Սահակեան, որ յաջորդած է իրեն 1868-ին, Կարապետ Արքեպս. Ներսէսեան, որ վարած է տեսչութիւնը 1869-76 տարիներուն, մինչեւ Ղեւոնդ Վրդ. Մաքսուտեան: Նոյն ժամանակաշրջանէն մշակուող եղած են իրրեւ ուսուցիչ՝ *Ղեւոնդ Վրդ. Ղարապաղի* (Կրօն), *Մամբրէ Եպս. Մարկոսեան* (Հայերէն, Կրօն եւ Գծագրութիւն), *Սարգիս*

Եպս. Անէմեան (հսկող՝ 1898-1901), *Յարութիւն Վրդ. Պարոնեան* (Կրօն եւ Գեղագրութիւն), *Ղեւոնդ Եպս. Շիշմանեան* (Հայերէն եւ Ֆրանսերէն՝ 1895-1904) եւ *Գէորգ Վրդ. Թուրեան* (Եկեղեցական Պատմութիւն):

Յարութիւն Պատրիարքի վախճանումէն ետք, 1911-ին, *Մեսրոպ Վրդ. Նշանեան* յամձն կ'առնէ ժառանգաւորաց Վարժարանի տեսչութիւնը եւ կը վարէ գայմ մինչեւ 1930:

1915-ին Վարժարանը կը փակուի: Մեսրոպ Վրդ. իր տոմարին մէջ կը գրէ. «*Տիրող տնտեսական ընդհանուր տաղնապը պարտաւորեց Սուրբ Աթոռը առժամապէս փակել ժառանգաւորաց Վարժարանը 1915 Օգոստոս 31-ին*»:

1910-15 տարիներուն Վարժարանէն անցած են 33 աշակերտներ, որոնց չորսը յետագային մտած են եկեղեցական ասպարէզ: Ասոնք են. Մանուկ Տօլապեան, որ 1917-ին վարդապետ կը ձեռնադրուի ի Ս. Էջմիածին, վերակոչուելով *Ներսէս*, Պօղոս Վարժեան, որ կը ձեռնադրուի 1918-ին եւ կ'անուանուի *Զաւէն*, Գառնիկ Պերպերեան, որ կը ձեռնադրուի 1922-ին *Տրդատ*



Խմբակար ժառանգաւորաց Վարժարանի ուսանողութեան (1910)

ամուռով եւ Անդրամիկ Մամտանեան, որ
նոյն տարին կը ձեռնադրուի *Յովհաննէս*
ամուռով:

1916-ին, Սահակ Կաթողիկոս-Պատ-
րիարքի առաջին գործը կ'ըլլայ վերաբա-
նալ Վարժարանը *Դպրանոց* անուանի տակ:
Մեսրոպ Վարդապետի տոմարին արձանա-
գրութիւնը կ'ըսէ. «Ն. Ս. Օձուժիւն Տ. Տ.
Սահակ Ս. Կաթողիկոսի հրամանաւ եւ կար-
գադրութեամբ 1916 Հոկտեմբեր 19-ին վե-
րաբացուեցաւ Վարժարանը Դպրանոց ան-
ուան տակ, լսարանական երկու բաժանում-
ներով եւ աշակերտեցան ժառանգաւորաց
Վարժարանի նախկին ութը եւ Երուսաղէմ
ղրկուած Արմաշու Դպրեվանուց տասներեք
սաները: Ասոնց վրայ, Հոկտեմբեր 31-ին
կ'աւելնան երկու սաներ եւ ընդհանուր թիւը
կը հասնի 23-ի»:

Վերաբացուած Դպրանոցին կեանքը
տեւեց վեց ամիսներ: 1917-ի Ապրիլ 28-ին,
14 մեծ աշակերտները «գինուորագրուելով
Դամասկոս տարուեցան», իրականի մէջ
տարուեցան մահատակութեամբ: Մնացեալ
սաները արձակուեցան «ընկերներում զին-
ուոր ըլլալուն պատճառաւ»:

1915-ի Աղէտը հասաւ Երուսաղէմ եւ իր
աւերը տարածեց մինչեւ ժառանգաւորաց
Վարժարան, սակայն ոչ նոյն սաստկու-
թեամբ: Հիմնայատակ կործանած վամբերէն



ԵՂԻՇԷ ԵՊՍ. ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ
(1902 - 1905)



ՊԵՏՐՈՍ ՎՐԴ. ՍԱՐԱՃՅԱՆ
(1905 - 1908)

եւ փառաւոր Արմաշէն վերապրողներ, եկե-
ղեցական եւ աշակերտ, ապաստան գտան Ե-
րուսաղէմ, անշունչ քուով: Երուսաղէմէն
զացած եկեղեցականներ, որոնք պաշտօնի
վրայ էին թուրքիոյ թեմերում մէջ, ան-
պատմելի չարչարանքներով մահատակուե-
ցան: Մահը մինչեւ Երուսաղէմ եկաւ հոնկէ
եւս հոնկէ: Կամար փոքր խումբը Արմաշի
աշակերտներում, որոնք կազմած էին լսարա-
նը վերաբացուած Դպրանոցին: Զիմայ-
ուեցաւ նոյնիսկ Օրմանեան Պատրիարքի
յառաջացած տարիքին: 1917-ին ան եւս ա-
ստրուեցաւ Դամասկոս, ուր մնաց մինչեւ
պատերազմին վերջը:

Եօթանասուն լման տարիներու աշխա-
տանքէ, գոհողութիւններէ եւ իրագործում-
ներէ ետք փակուեցաւ Զաքարիա Պատրիարքի
հիմնած ժառանգաւորաց Վարժարանը, տա-
լէ ետք Ս. Աթոռին հաւատարմ Միաբան-
ներ, որոնք Ս. Յակոբեանց Առաքելական
Աթոռին փառքին մատնաձայնդիր՝ իրենց
անձերը գոհեցին հայկական մերկայու-
թիւնը ամուր պահելու համար Սիոնի բար-



ԺԱՌԱՆԳԱԻՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՈՒՍՈՒՑԱԿԱՆ ԿԱԶՄԸ (1922)

Ա. շարք՝ նստած, ձախեն աջ. —

Կարապետ Գաբրիելյան, Զիլինկիրեան (Դպրապետ) Արամ Սրկ. Գալֆայան (ապա Մամբրե Արք. Գալֆայան), Մեսրոպ Վրդ. Նշանեան, Տիգրան Սրկ. Իսրայելեան (ապա Տ. Կիրեղ Պատրիարք), Գրիգոր Էօլմեզեան, Վարդան Մաթոսեան

Գ. շարք. ձախեն շորորդը՝ Ադամ-Նորայր Պողարեան (այժմ՝ Նորայր Արք.) եւ թովը՝ Ներսես Թավուզեան (Ներսայեան) այժմ Տիրան Արք.:



ԻՈՂ ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐԸ՝ որոմք ձեռնադրուեցան 1830-ին: Կեդրոնը Եղիշե Պատրիարք Դուրեան. ձախեն՝ Բարգեճ Եսա. Կիլիսեւեբեան. աջին՝ Մեսրոպ Եսա. Նշանեան. վերը՝ Կիրեղ Վրդ. Իսրայելեան:



Վերաբացում ժառանգաւորաց Վարժարանի. 1920 Սեպտեմբեր:
Կեդրոնը՝ Եղիշէ Եպս. Զիլիմկիրեան եւ Մկրտիչ Եպս. Աղաւնունի. ետեւը՝ Մեսրոպ Եպս.
Նշանեան եւ Գեորգ Վրդ. Ճանսգեան:



Խմբակար ժառանգաւորաց Վարժարանի ուսանողութեան եւ ուսուցչական կազմի (1921)

Առաջին շարք՝ ձախէն աջ. —

Յովսէփ Տէր Վարդանեան, Արաքերէմի ուսուցիչ, Կարապետ Գաբիկեան, Արշակ Զօպան-
եան, Դաւիթ Մ. Վրդ. Տէրտերեան, Մկրտիչ Եպս. Աղաւնունի, Մեսրոպ Վրդ. Նշանեան,
Գրիգոր Էօլմէգեան, Արամ Խաչատուր եւ Աշոտ Նշանեան:

կոպուսի այս կարգադրութիւնը նոր կեանք մը ներմուծեց վարժարանի կեանքին մէջ:

1930-ին, Մեսրոպ Եպիսկոպոս Նշան-եան կը ձեռնադրէ այդ խումբին առաջին շրջանաւարտները: Նոյն տարին վախճանած էր Դուրեան Պատրիարք, Տեղապահ ընտրուած էր Մեսրոպ Եպս. եւ Կիրեղ վրդ. Իսրայէլեանին յանձնած էր ժառանգաւորաց վարժարանի տեսչութիւնը, գոր վարած էր 1911-էն ի վեր: Քսան տարիներու իր մեծ վաստակին պսակումն է ինը արեղաներու ձեռնադրութիւնը, գոր կատարեց Յունիսի 22-ին, Կաթողիկէ Ս. Էջմիածնի տօմի օրը: Կարապետ Սրկ. Զալըզեան կոչուեցաւ Տ. Դաւիթ, Սարգիս Սրկ. Մանուկեան՝ Տ.

Սիրոն, Հայկ Սրկ. Արրահամեան՝ Տ. Հայկազուն, Եզնիկ Սրկ. Վրթամէսեան՝ Տ. Պարգեւ, Գրիգոր Սրկ. Քասիմեան՝ Տ. Գեղամ, Ներսէս Սրկ. Տէր Յակոբեան՝ Տ. Զգօն, Արփիար Սրկ. Մանուկեան՝ Տ. Սերովբէ, Մատթէոս Սրկ. Գույումեան՝ Տ. Շաւարշ, եւ Գրիգոր Սրկ. Վահանեան՝ Տ. Զենոբ: Դժբախտաբար երեքը կարգաթող եղան հետագային (Դաւիթ, Գեղամ եւ Զենոբ), իսկ վեցը եղան մեր Եկեղեցւոյ առաջնորդ մեծ դէմքեր, ծառայելով Ս. Աթոռոյս եւ ոմամք՝ թեմերու մէջ, մեծարդիւն պաշտօնավարութեամբ: 1931-33-ին՝ Տ. Սերովբէ եւ Տ. Շաւարշ Արեղաներ իրենց ուսումը շարունակելու կ'երթան նոյն Թագաւորական վարժարանին մէջ, Անգլիա:



Խմբանկար 1930-ին ձեռնադրուած ինը Արեղաներու

Նստած՝ ձախէն աջ.—

Տ. Հայկազուն Արղ. Արրահամեան, Տ. Դաւիթ Արղ. Զալըզեան, Մեսրոպ Արք. Նշան-եան, Տ. Սիրոն Արղ. Մանուկեան, Տ. Պարգեւ Արղ. Վրթամէսեան:

Ուղի՝ ձախէն աջ.—

Տ. Զգօն Արղ. Տէր Յակոբեան, Տ. Շաւարշ Արղ. Գույումեան, Տ. Զենոբ Արղ. Վահանեան, Տ. Գեղամ Արղ. Քասիմեան, Տ. Սերովբէ Արղ. Մանուկեան:



Ս. ԱԹՈՒՌՈՅՍ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՊԱՏՐԻԱՐԿ Տ. ԹՈՐԳՈՄ Ա. ՊԱՐՏԻՋԱԿՑԻ

Վերամորոգուած Յիզբր —
Թորգոմ Պատրիարք Գուշակեան

1931-ին, Թորգոմ Պատրիարքի գահակալութեամբ, ժառանգաւորաց Վարժարանը եւ Ընծայարանը յատուկ խնամքի առարկայ կը դառնայ: 1932-ին տեսչութեան կը կոչուի Տիրան Վրդ. Ներսոյեան եւ 1934-ին ուսուցչութեան կը հրաւիրուին երկու մեծամուն մտաւորականներ. գրագէտ եւ գրակառու Յակոբ Օշական եւ մանկավարժ-մաստատեր Շահան Պէրպէրեան:

1932 Օգոստոսի 7-ին, Վարդավառի Կիրակիին, Թորգոմ Պատրիարք քահանայութեան կը կոչէ մախորդ ձեռնադրուածներուն ընկերները: Եղիազար Սրկ. Տէրտէրեան կը վերակոչուի Տ. *Եղիշէ*, Սիմոն Սրկ. Մարտիրոսեան (Ասլանեան)՝ Տ. *Հայրիկ*, Յակոբ Սրկ. Տէրվիշեան՝ Տ. *Տիրայր* եւ Ղազարոս Սրկ. Տիշշէֆէնեան (Ղազարեան)՝ Տ. *Ասողիկ*:

1934-ի Յուլիս 15-ին, Թորգոմ Պատրիարք կը ձեռնադրէ չորս ընծայեալներ,



ԿԻԻՐԵՂ ՎՐԴ. ԻՍՐԱՅԷԼԵԱՆ
(1930 - 1932)



ՏԻՐԱՆ ՎՐԴ. ՆԵՐՍՈՅԵԱՆ
(1932 - 1937)

Վարժարանի շրջանաւարտներն. Հրանդ Սրկ. Միմասեան՝ վերակոչուած Տ. *Պարոյր*, Սարգիս Սրկ. Աւետիսեան՝ Տ. *Յուսիկ*, Բաբգէն Սրկ. Թումայեան՝ Տ. *Պսակ* եւ Կարապետ Սրկ. Կրճիկեան՝ Տ. *Միւռոն*:

1935-ին Թորգոմ Պատրիարք կը ձեռնադրէ երկու շրջանաւարտներ եւս. Արշակ Սրկ Գալուստեան կը վերակոչուի Տ. *Շընորէք* եւ Յարութիւն Սրկ. Հատիտեան՝ Տ. *Արթուր*:

Նոյն դասարանի աշակերտներն Թովմաս Սրկ. ձէրէնեան ձեռնադրութիւն ընդունեց Արտաւազդ Արք. Սիւրմէնեանն Հալտի մէջ եւ վերակոչուեցաւ Տ. *Գնէլ*:

Յաջորդ տարին, մեծամուն Պատրիարքը կ'օժէ երկու ընծայեալներ եւս Ընծայարանի շրջանաւարտներն. Ազատ Սրկ. Ինդոյեան կը վերակոչուի Տ. *Հմայեակ* եւ Նուպար Սրկ. Թէրգեան (Ստեփանեան)՝ Տ. *Ոսկի*:

1937-ին, Թորգոմ Պատրիարք ժառանգաւորաց Վարժարանի տեսչութեան կը կոչէ

Տ. Եղիշէ Վրդ. Տէրտէրեանը: Կրթական Ոոր ծրագիրով, ուսուցչական ճոխացած կազմով, որ կը հաշուէր, բացի Ուխտորդներէն, պատրաստուած Միաբաններ, Տեսուչը, Տ. Սիոն, Տ. Հայկազուն, Տ. Սերովբէ եւ Տ. Հայրիկ Վարդապետները, Վարժարանը կ'արձանագրէ կրթական ուշագրաւ մուսուլմաններ:

1938 Յուլիս 31-ին, Թորգոմ Պատրիարք Բահանայութեան կը կոչէ չորս շրջանաւարտներ: Անդրամիկ Սրկ. Տօնիկեան (Պայրամեան) կը վերակոչուի Տ. Հայկասեր, Արմենակ Սրկ. Ոսկերչեան՝ Տ. Հրազդան, Խաչիկ Սրկ. Համալեան (Մանուէլեան)՝ Տ. Կորիւն եւ Ազատ Սրկ. Երէցեան՝ Տ. Շահէ:



ԵՂԻՇԷ ՎՐԴ. ՏԵՐՏԵՐԵԱՆ
(1937 - 1944)



ՈՒՍՈՒՑԶԱԿԱՆ ԿԱԶՄ ԺԱՌԱՆԳԱԻՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ (1937)
 Նստած՝ ձախէն աջ.— Սիոն Վրդ. Մանուկեան, Հայր Պրիմմէն, Տիրամ Վրդ. Ներսոյեան, Թորգոմ Պատրիարք, Կիրեղ Վրդ. Իսրայելեան, Զգօն Վրդ. Տէր Յակոբեան, Սերովբէ Վրդ. Մանուկեան:
 Ոտքի՝ ձախէն աջ.— Ներսէս Թամամեան, Յակոբ Օշական, Պսակ Վրդ. Թումայեան, Եղիշէ Վրդ. Տէրտէրեան, Յուսիկ Վարդապետ, Գրիգոր Միսալեան, Շահան Պերպերեան, Արաքերէմի ուսուցիչ Մսրըր Խուրի:



Ս. ԱԹՈՒՈՅՍ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՊԱՏՐԻԱՐԿ Տ. ՄԵՍՐՈՊ ՆՇԱՆԵԱՆ Կ. ՊՈԼՍԵՑԻ

Դժուար Օրեր —
Մեսրոպ Պատրիարք Նշանեան

1939-ին, Յուլիս 23-ին, երբ չկար այլեւրև թորգում Պատրիարքը իր մեծվայելչութեամբ ձեռնադրելու համար ընծայարանի մեր հունձքը, իր աշակերտները, ընտրեալ Պատրիարք Ս. Մեսրոպ Արք. Նշանեան քահանայութեան կը կոչէ Կարապետ Սրկ. Շիրինեան (Սիրունեան), որ վերանուանուեցաւ Ս. Կոմիտաս, Ժիրայր Սրկ. Մոզեան (Ոսկանեան)՝ Ս. Գրիգոր, Վարդգէս Սրկ. Կեռոյեան (Տէրունեան)՝ Ս. Զաւէն, Յովսէփ Սրկ. Ապատեան՝ Ս. Բարգէն, Աւետում Սրկ. Վարդանեան՝ Ս. Յակոբ եւ Աւետիք Սրկ. Մանուկեան՝ Ս. Թորգոմ:

Համաշխարհային Երկրորդ Պատերազմը եւ Վանքի տնտեսական տագնապը կը մըլազեցնեն թիւը աշակերտութեան: 1941-ին, Մեսրոպ Պատրիարք կը ձեռնադրէ երկու Միաբաններ. Սարգիս Սրկ. Մուշեան կը վերակոչուի Ս. Յարութիւն եւ Դրամիկ Սրկ. Ղազարեան՝ Ս. Իսահակ:

Նոյն խումբի աշակերտներէն Արմէն Սրկ. Պուրումսուզեան ձեռնադրութիւն կ'ընդունի Կիլիկեան Աթոռէն, վերակոչուելով Ս. Բարգէն: Ատեմ մը Գալիֆորմիոյ Առաջնորդութիւնը վարելէ ետք, այժմ Ս. Բարգէն Եպս. Վարժապետեան կը գտնուի Ուաշինկթըն:

1930-էն 1940-ի վերջը, Ժառանգաւորաց Վարժարան ընդունուած են 118 աշակերտներ, որոնցմէ տասնըհինգը ստացած են եկեղեցականի կոչում: Ասոնց մէջ կը հաշուեմք մասնա Վահան Սէմէրեան, որ ընդունուած է 1934-ին իբրեւ աշակերտ եւ ձեռնադրութիւնը ստանալէն ասդին (վերակոչուեցաւ Ս. Մեսրոպ), կը պաշտօնավարէ Ամերիկայի Արեւելեան թեմէն մերս:

Նոյն տարիներուն Ժառանգաւորաց Վարժարանին եւ ընծայարանին աշակերտած սաներէն խումբ մը Սարկաւազներ հեռացան Վանքէն եւ քահանայ ձեռնադրուեցան Ամերիկայի մէջ: Ասոնք են. Անդրանիկ Սրկ. Աշեան, վերակոչուած Ս. Արտէն, Միմաս Սրկ. Գասպարեան՝ Ս. Առնակ, Կարապետ Մկրեան՝ Ս. Վարդան, Հրամդ Առաքելեան՝



ԽՄԲԱՆԿԱՐ 1939-ԻՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԱԾ ՎԵՑ ԱՐԵՂԱՆԵՐՈՒ
ձախէն աջ. — Պետրոս Գեմյ. Գասարեան, Յակոբ Արք. Վարդանեան, Զաւէն Արք. Տէրունեան, Կոմիտաս Արք. Շիրինեան, Գրիգոր Արք. Ոսկանեան, Բարգէն Արք. Ապատեան, Թորգոմ Արք. Մանուկեան:




Ս. ԱԹՈՒՈՅՍ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՊԱՏՐԻԱՐԿ Տ. ԿԻՐԵՂ Բ. ԶՈՒՂԱՅԵՑԻ

Տ. Լեւոն, Լեւոն Ալթունեան՝ Տ. Շահէ, Սարգիս Կտանեան՝ Տ. Կարէն, Մանուկ Սրկ. Սմբատեան՝ Տ. Արթուր, Կարապետ Փափագեան՝ Տ. Տիրան եւ Յակոբոս Քէշիշեան՝ Տ. Արսէն (Պէյրուք)։ Երկու այլ աշակերտներ, ժառանգաւորաց Վարժարանը միայն աւարտել ենք քահանայ ձեռնադրուած են. մին՝ Մովսէս Գեորգեան, Եագուպիէ, վերակոչուած Տ. Դանիէլ, միւրը՝ Տիրան Թաշեան, վերակոչուած Տ. Մեսրոպ, Ամերիկա։ Նոյնպէս՝ Անդրամիկ Հալաճեան, չորս տարիներ ուսանել ենք, քահանայական ձեռնադրութիւն ընդունած է Տ. Գառնիկ անուամբ Ամերիկայի մէջ, ուր եւ կը ծառայէ այժմ իբրեւ ծխատէր քահանայ։ Ասոնց ընկերներէն Հայաստան մերգաղթած Օհան Մարութեան կը ձեռնադրուի եւ կը կոչուի Տ. Յովհաննէս, եւ ցարդ կը ծառայէ Այրարատեան թեմէն մերս, վարել ենք Հոգեւոր ձեմարանի տեսչութիւնը։ 1947-ին, ժառանգաւորաց Վարժարանը աւարտած Մովսէս Ղազարեան կը մերգաղթէ Հայաստան եւ հոն՝ Մայր Աթոռի Հոգեւոր ձեմարանը աւարտել ենք, կը ձեռնադրուի Տ. Մովսէս քահանայ եւ այժմ կը ծառայէ Ս. Գեղարդի Վանքին մէջ։

Նոյն տարիներու սաներէն Ստեփան Տէր Ստեփանեան 1946-ին կը մերգաղթէ Հայաստան, ուր եւ կը ձեռնադրուի վերակոչուելով Տ. Կոմիտաս, այժմ Տ. Կոմիտաս Արք., Առաջնորդական Փոխանորդ Այրարատեան թեմին։ Նոյն տարին ժառանգաւորաց Վարժարանէն հայրենիք մերգաղթած Տիրաքան Մարտիկեան կը շարունակէ իր ուսումը Էջմիածնի ձեմարանին մէջ եւ կը ձեռնադրուի վերակոչուելով Տ. Տիրայր։ Այժմ Գեորգ. Տ. Տիրայր Արք. Մարտիկեան կը վարէ Առաջնորդական պաշտօնը Ռումանիոյ եւ Պուլկարոյ թեմերում։ Իսկ 1947-ին Հայաստան մերգաղթած Փայլակ Ամթապեան եւս իր ուսումը մոյն ձեմարանին մէջ աւարտել ենք կ'ընդունի քահանայական ձեռնադրութիւն եւ կ'անուանուի Տ. Մեսրոպ, սակայն 1959-ին կը հրաժարի եկեղեցական ասպարէզէն։

Տագնապի Օրեր —
Կիրեղ Պատրիարք Իսրայէլեան

1944-ին, ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի Տեսուչ Հոգ. Տ. Նդիշէ Վրդ. Տէրտէրեան կ'ընտրուի Լուսարարապետ եւ տեսչութեան կը կոչուի Հոգ. Տ. Սերովբէ Վրդ. Մանուկեան։ Մեսրոպ Պատ-



ՍԵՐՈՎՐԷ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆ
(1944 - 1952)

րիարքին կը յաջորդէ Կիրեղ Պատրիարք Իսրայէլեան։

Տեղապահութիւն Նդիշէ Արք. Տէրտէրեանի

1950-ին, սակաւաթիւ սաներէն մին՝ Պետրոս Սրկ. Գագանճեան կ'ընէ իր ուստը եւ ձեռնադրութեան անունով կը կոչուի Տ. Գարեգին։ Պաշտօնավարել ենք Ս. Աթոռ մի քանի տարիներ, ան կը ծառայէ իր ծընընդավայր Պոլսոյ մէջ իբրեւ Ս. Խաչ Դըպրեվանքի Տեսուչ եւ այժմ Գեորգ. Տ. Գարեգին Արք. կը վարէ Առաջնորդութիւնը Աւստրալիոյ Հայոց։

1951-ի Մայիս 27-ին, եկեղեցական աստիճան կ'ընդունին Գեորգ Սրկ. Չիմշիճեան, վերակոչուելով Տ. Ջալէն, Նդիա Սրկ. Ջրղջանեան՝ Տ. Անուշաւան եւ Վոսմշապուհ Սրկ. Գապարանեան՝ Տ. Վարուժան։ Թէեւ ժառանգաւորաց չյանախած եւ չվկայուած Ընծայարանէն, սակայն Ս. Աթոռին երկարօրէն ծառայած Գեղամ Սրկ. Գաթիկեան մոյն օրը կ'ընդունի քահանայական ձեռնադրութիւն եւ կը կոչուի Տ. Կիրեղ, Կիրիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքի Սարկաւագներէն Յուլակ Սրկ. Միմասեան եւս կ'ընէ իր ուստը եւ կը վերակոչուի Տ. Օշական։



Երջանկայիշատակ Տ. Տ. Գեորգ Զ. Ամենայն Հայոց Հայրապետը Եպիսկոպոս կ'օծէ
Տ. Նղիշէ Վրդ. Տէրտերեանը Էջմիածնի Մայր Տաճարին մէջ (1951)

1952-ին, վարժարանին Տեսուչը՝ Հոգշ. Տ. Սերովբե վրդ. Մանուկեան կը մշակուի Կաթողիկոսական Պատուիրակ Եւրոպայի, եւ մինչ այդ՝ պաշտօնը կը վարէ իմաստուն ձեռնբրէցութեամբ: Ժառանգաւորաց վարժարանի Տեսուչիւնը կը յամձնուի Հոգշ. Տ. Հայկազուն վրդ. Արրահամեանի, որ կը վարէ գայմ մինչեւ իր մեկնումը Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ 1957-ին:



ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎՐԴ. ԱՐՐԱՀԱՄԵԱՆ
(1952 - 1957)

1954 Օգոստոսի 1-ին, վարդավառի Կիրակիին, Պատրիարքական Տեղապահ Տ. Եղիշէ Արք. կը կատարէ առաջին իր ձեռնադրութիւնը եւ ֆահմայութեան կը կոչէ Սիմոն Արկ. Սվանեանը զոր կ'անուանէ Տ. Շահան եւ Գեորգ Արկ. Գըպրըսեանը՝ Տ. Վազգէն:

1957-ի Յունիս 23-ին, Կաթողիկէ Ս. Էջմիածնի տօնին, ֆահմայական կոչում կը ստանան չորս ընթացաւարտներ Գերշ. Տ. Տիրամ Արք. Ներսոյեանի ձեռնէն: Գրիգոր Արկ. Սահակեան կը վերակոչուի Տ. Դաւիթ, Արմենակ Արկ. Ծիրվանեան՝ Տ. Արիս, վարուժան Արկ. Արելեան՝ Տ. Լեւոն եւ Կարապետ Արկ. Գապագեան՝ Տ. Օհան:

1959-ի դպրոցական վերամուտին, ձեւարանի Տեսուչիւնը ստանձնելու համար Ս. Էջմիածին մեկնած Գերշ. Տ. Հայկազուն Եպիսկոպոսի տեղ ժառանգաւորաց վարժարանի Տեսուչեան պաշտօնը յամձնուեցաւ Հոգշ. Տ. Քորզում վրդ. Մանուկեանի, որ 1940-ական թուականներում եղած է Փոխ-Տեսուչը վարժարանին: Այդ պաշտօնը կը վարէ մինչեւ 1960-ի սկիզբը:

1959, Նոյեմբերի 15-ին, Գերշ. Տ. Սուրեն Արք. Քեմհանեան կը ձեռնադրէ Սարգիս Արկ. Պաղտասեանը եւ կը վերակոչէ Տ. Յուսիկ: Հոգշ. Տ. Յուսիկ Մ. վրդ. Պաղտասեան հոգեւոր հովուութեան պաշտօն կը վարէ Ամերիկա, իր ծննդավայրը: Նոյնպէս Ամերիկայէն եկած Արթըր Պութերո, երկու տարիներ ուսանել ետք Ընծայարան, վերադարձաւ իր ծննդավայրը, ֆահմայացաւ եւ կը ծառայէ իրրեւ հոգեւոր հովիւ Տ. Միքայէլ անունով:


1960-ի Փետրուար 7-ին, Ընծայարանի շրջանաւարտներէն վեցը կը կատարեն իրենց ուխտը: Սիմոն Արկ. Խաչատուրեան կը վերակոչուի Տ. Արշակ, վարդան Արկ. Զաքարեան՝ Տ. Գեղամ, Գառնիկ Արկ. Զավարեան՝ Տ. Եզնիկ, Յակոբ Արկ. Քաշեան՝ Տ. Ժիրայր, Յարութիւն Արկ. Աւետիքեան՝ Տ. Փառէն եւ Զաւէն Արկ. Գալայեան՝ Տ. Վրթանէս: Զեռնադրութիւնը կը կատարէ Գերշ. Տ. Սուրեն Արքեպիսկոպոս:

Յաջողութեան Օրեր —
Եղիշէ Պատրիարք Տէրտէրեան

Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքի գահակալութեան յաջորդող ամիսներում, ժառանգաւորաց վարժարանի Տեսուչիւնը յամձնուեցաւ Հոգշ. Տ. Յակոբ վրդ. Վարդանեանի, իսկ ներքին տեսուչի եւ վերահսկիչի պատասխանատու պաշտօնը՝ ծանօթ մանկավարժ Յակոբ Պուհիգանեանին:

1961 Հոկտեմբեր 1-ին, մորըմտիր Պատրիարքը կատարեց իր պատրիարքական շնորհանի առաջին ձեռնադրութիւնը: Ի կարգ ֆահմայութեան կոչուեցան Յարութիւն Արկ. Իգնատիոսեան, որ անուանուեցաւ Տ. Վաչէ, Յակոբ Արկ. Պատուէրեան՝ Տ. Կոմիտաս, Արամ Արկ. Գազանեան՝ Տ. Վահրիճ եւ աշխատաւոր Միքայիլ Արկ. Խաչատուրեան՝ Տ. Վաղարշ:

1960-61 տարեշրջանէն առաջ ժառանգաւոր ընդունուած աշակերտներէն մորխումը մը, աւարտած ըլլալով Ընծայարանի



ՅԱԿՈՒՅ ԿՐԴ. ՎԱՐԴԱՆԵԱՆ
(1960 - 1965)

1966-ի Մայիս 29-ին, Հոգեգալստեան տօնին, երկու ընթացաւարտներ եւ կոչուեցան կատարելու իրենց ուխտը: Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը կատարեց ձեռնադրութիւնը: Խաչիկ Սրկ. Երեցեանը վերակոչեց Տ. Պարէտ եւ Յարութիւն Սրկ. Թօփալեանը՝ Տ. Զարեհ:

1967-ի դպրոցական վերաբացումին, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքի փափաքին եւ հրահանգին համաձայն, Գերշ. Տ. Շահէ Եպս. Աճէմեան ստանձնեց Վերատեսուչի պաշտօնը ժառանգաւորաց Վարժարանին եւ Ընծայարանին:

1968-ի Յուլիս 28-ին, Նորին Ամենապատուութիւնը ձեռնադրեց չորս ընթացաւարտներ Ընծայարանէն: Եղիա Սրկ. Պալիօզեան կը վերակոչուի Տ. Աղան, Յարութիւն Սրկ. Մխեսան՝ Տ. Միփան, Մանուէլ Սրկ. Մարֆազէլեան՝ Տ. Նարեկ եւ Յովհաննէս Սրկ. Դարիպեան՝ Տ. Սեւան:

դասընթացքը, կոչուեցան քահանայութեան Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքի ձեռնով, 1963-ի Յուլիս 21-ին, Վարդավառի տօնին: Վարդան Սրկ. Շամլեան վերակոչուեցաւ Տ. Դանիէլ, Պետրոս Սրկ. Աղոյեան՝ Տ. Սամուէլ, Հայրապետ Սրկ. Թօփալեան՝ Տ. Վահան եւ Յովհաննէս Սրկ. Դարիպեան՝ Տ. Տաթև:

1965-ի Օգոստոս 1-ին, Վարդավառի տօնին, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք ձեռնադրեց Յովհաննէս Սրկ. Այվազեանը եւ վերակոչեց գայն Տ. Արշէն:

Նոյն տարուան Հոկտեմբերի 10-ին, Վարագայ Խաչի տօնին, Ս. Յարութեան Տաճարին մէջ, Ամեն. Պատրիարք Սրբազանը ձեռնադրեց Ամերիկա ծնած եւ երեք տարի Ընծայարանի բաժնին յատուկ դասընթացքներուն աշակերտած Տիրան Սրկ. Սամուրեանը վերակոչելով գայն Տ. Զեւոնդ:

1965-ի Սեպտեմբերին, Գերշ. Տ. Յակոբ Եպս. Վարդանեան մեկնեցաւ Մարսիլիա ստանձնելու համար Հարաւային Ֆրանսայի Կաթողիկոսական Պատուիրակի պաշտօնը եւ ժառանգաւորաց Վարժարանի Տեսուչ կարգուեցաւ Հոգշ. Տ. Ներսէս Վրդ. Բապուճեանը:



Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարքը կուսակրօն քահանայ կը ձեռնադրէ Արշէն Արեղան:



ՇԱՀԷ ԵՊՍ. ԱՃԷՄԵԱՆ
(Վերատեսուչ 1967-էն ի վեր)

1967-ի Արար-Իսրայելեան պատերազմին հետեւամով, նոր դրութիւն մը կը ըստեղծուի Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան համար: Սիրիոյ եւ Լիբանանի Հայութեան հետ յարաբերութիւնները կը դժուարանան եւ կը դժուարանայ ժառանգաւորաց Վարժարանին նոր ուսանողներ բերելու հարցը: Պատրիարք Սրբազանի իմաստուն կարգադրութեամբ, Կարապետ Քեմյ. Անդրեասեան կը ղրկուի Թուրքիա, հոն փնտրելու համար թեկնածուներ:

Տէր Կարապետ քահանայ յաջողեցաւ քան ժառանգաւորներ ընտրել եւ բերել Արդեղէն, Կեսարիայէն, Սիւնդէն, Խարքերդէն, Տիգրանակերտէն, Պիթիւտէն, Սասունէն եւ Թուրքիոյ այլ մասերուն մէջ վերապրած Հայ ընտանիքներէն: Նախկին եւ աւանդական աշակերտահաւաքներէն տարբեր էր Թրքահայ աշակերտութեան մուտքը ժառանգաւորաց Վարժարան: Ասոնցմէ քիչեր միայն գիտէին իրենց մայրենի լեզուն. միայն սակաւաթիւ մի քանիս, որոնք Պոլսի փոխադրուած եւ հոն տեսած էին հայկական վարժարան: Դասաւանդութեան յատուկ դրութիւն մը ստեղծուեցաւ այս առթիւ հայերէն լեզուի միտատարբեր սորվեցնելու համար:

Յաջորդ տարին, մեծ աշակերտներու խումբ մը, կազմուած տասնըմէկ գաւառացի հայ տղաներէ, եկաւ միանալու միտորդին: Վերջիններն ալ կազմեցին մասնաւոր դասարան մը եւ սկսան հայերէն սորվիլ:

1968-ին, Երուսաղէմ կատարած իր այցելութեան առթիւ, ազգային ծանօթարար Տիար Տատուր Տատուրեան յանձն առաւ Թուրքիայէն բերուած հայ աշակերտներու եռամեայ հոգածութիւնը, յատուկ մեկնեցանքը ապահովելու յանձնառութեամբ:

1969-ին, ժառանգաւորաց Վարժարանի Փոխ-Տեսուչ Հոգշ. Տ. Արշէն Արեղայ մեկնեցաւ Պոլսի, նոր աշակերտներ բերելու առաքելութեամբ: Յիսուն եւ մէկ պատանիներ եկան Երուսաղէմ եւ միտորդներուն հետ կազմեցին աշակերտներու խումբ մը, «Տատուրեան Սաներ» անուանով: Նկատելով որ նորեկներուն մեծ մասը ոչ տարիքով եւ ոչ ալ ուսումով կը լրացնէին ժառանգաւորաց Վարժարանի պայմանները, Արեղաքաղէն քան սեմեակներ յատկացուեցան «Տատուրեան Սաներ»ուն եւ անոնց հոգածութիւնը յանձնուեցաւ Տէր եւ Տիկ. Հ. Նագգաշեաններուն: Սաներուն մեծ մասը տեղաւորուեցաւ Թարգմանչաց Վարժարան: Նոր կացութիւն մը ստեղծուեցաւ ժառանգաւորաց Վարժարանէն ներս: Յիսուն աշակերտներ, բաժնուած վեց դասարաններու վրայ, կազմեցին կանոնաւոր ուսանողութիւնը, իսկ երեսունինը աշակերտներ Թարգմանչաց Վարժարան արձանագրուեցան, ստանալու համար իրենց միտակերթութիւնը:

1971-ի Յուլիս 25-ին, Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը կատարեց ձեռնադրութիւնը վեց նորընծաներու, բոլորն ալ շրջանաւարտ ընծայարանէն: Վարդան Սրկ. Տատուրեան վերակոչուեցաւ Տ. Բակուր, Պողոս Սրկ. Մանուկեան՝ Տ. Նուրհան, Մանուկ Սրկ. Մուրատեան՝ Տ. Գիսակ, Օճմիկ Սրկ. Այֆագեան՝ Տ. Վիգէն, Սարգիս Սրկ. Պարսամեան՝ Տ. Նաժակ եւ Գարրիէլ Սրկ. Թաշեան՝ Տ. Մուշեղ:

1974-ի Սեպտեմբեր 29-ին, Խաչվերացի տունին օրը, Պատրիարք Սրբազանը ձեռնադրեց երկու շրջանաւարտներ: Սարգիս Սրկ. Տաւուտարեան վերակոչուեցաւ Տ. Գեղարդ եւ Համբարձում Սրկ. Պալեան՝ Տ. Ասպետ:

1971-1975 իրրեւ մասնաւոր աշակերտներ յատուկ դասընթացներու հետեւելու եկան 12 երիտասարդներ, իրենց Հայերէն լեզուի, Գրաբարի, Միսագիտութեան եւ եկեղեցագիտական ծանօթութիւնները գար-



Տ. Պարտ Արեղայ Երեցեան, Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի Տեսուչ Հոգշ. Տ. Ներսէս Վարդապետ Բապունեան, Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք, Վարժարանի Փոխ-Տեսուչ Հոգշ. Տ. Տաթևի Վրդ. Ղարիպեան եւ Տ. Զարեհ Արեղայ Թօփալեան:



ԽՄԲԱՆԿԱՐ ԺԱՌԱՆԳԱՒՈՐԱՅ ՎԱՐՃԱՐԱՆԻ ԵՒ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԵԱՆ ԵՒ ՈՒՍՈՒՑԶԱԿԱՆ ԿԱԶՄԻ (1968)

Մասնակցողները՝—

Մարտին Տէմիրճեան, Արայ Գալայեան, Յակոբ Մնացականեան, Սահակ Գալայեան, Պետրոս Լէփեմեան, Հոգշ. Տ. Դանիէլ Վրդ. Շամլեան, Վերատեսուչ Գեորգ. Տ. Շահէ Եպս. Ամէմեան, Հոգշ. Տ. Արշէմ Վրդ. Ստեփաննոս Կարապետեան, Հոգշ. Տ. Սամուէլ Վրդ. Աղոյեան, Սուլէյման Մասսիս, Վահէ Գալայեան, Հրանդ Նազգաշեան:

Մասնակցողները՝—

Մարտին Սարգիս Պարսամեան, Տրգ. Մանուկ Մուրատեան, Տրգ. Վարդան Տատուրեան, Յովհաննէս Սրկ. Ղազարեան, Մանուէլ Սրկ. Մարգարէիեան, Եղիա Սրկ. Պալիօզեան, Յարութիւն Սրկ. Միսեան, Տրգ. Պօղոս Մանուկեան, Տրգ. Օմմիկ Այլազեան, Տրգ. Շահան Քէօսեան:



Ընծայարանի չորս ընթացաւարտները, որոնք կուսակրօն քահանայ ձեռնադրուեցան 1968 Յուլիս 28-ին,
ձեռամբ Ն. Ամեն. Տ. Նղիշէ Պատրիարքի:

Ձախէն աջ
Սեւան Արղ. Դարիպեան, Ադամ Արղ. Պալիօգեան, Սիփան Արղ. Մլխսեան, Նարեկ Արղ. Մարֆագլեան



Ընծայարանի վեց ընթացաւարտ սարկաւագները, որոնք 1971 Յուլիս 25-ին կուսակրօմ քահանայ
 ձեռնադրուեցան Ն. Ամեմ. Տ. Եղիշէ Պատրիարքի կողմէ:

Զարիէն աջ

Տ. Խաժակ Արդ. Պարսամեան, Տ. Գիսակ Արդ. Մուրատեան, Տ. Բակուր Արդ. Տատուրեան,
 Հոգշ. Տ. Նարեկ Վրդ. Մարքագէլեան, Վարժարանի Փոխ-Տեսուչ Հոգշ. Տ. Աղան Վրդ. Պալիօզեան,
 Ամեմ. Տ. Եղիշէ Պատրիարք, Վարժարանի Վերտեսուչ Գերշ. Տ. Շահէ Եպս. Անէմեան, Հոգշ. Տ.
 Պարեւ Վրդ. Երեցեան, Տ. Նուրհան Արդ. Մանուկեան, Տ. Վիգէմ Արդ. Այֆազեան, Տ. Մուշեղ
 Արդ. Թաշմեան:



Գերշ. Ս. Շահե Արք. Անէմեան սրբալոյս Միտոնով կ'օժէ ճակատը Պարոյր Սրկ Մելգոնեանի, վերակոչելով գայմ Ս. Հայկազուն Արեղայ:

գացնելու մտադրութեամբ: Ասոնցմէ Նոր Զուղայեցի Արսէն Յովակիմեան ձեռնադրուեցաւ Գերշ. Ս. Շահե Արքեպիսկոպոսի ձեռամբ՝ 1973-ին եւ վերակոչուեցաւ Ս. *Ռուբէն*: Միւջեւ այսօր, Հոգշ. Ս. Ռուբէն Վրդ. Յովակիմեան կը ծառայէ Ս. Աթոռիս:

Իսկ Տիբրոյթէն Պարոյր Մելգոնեան երկու տարիներ կատարելագործել է սոք իր ուսումը, Միաբանական իր ուխտը կատարեց եւ ձեռնադրուեցաւ 1976-ին, Գերշ. Ս. Շահե Արքեպիսկոպոսէն, վերակոչուելով Ս. *Հայկազուն*: Այժմ Հոգշ. Ս. Հայկազուն վարդապետ Հոգեւոր Հովիմ է Հէյվըրիի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին:

1975 տարին մոր էջ մը քացաւ ժառանգաւորաց վարժարանի եւ Ընծայարանի պատմութեան մէջ: Յունիսի 25-ին, ի մերկայութեան Ն. Ս. Օ. Ս. Ս. Վազգէն Վեհափառ Կաթողիկոսին Ամենայն Հայոց, Պոլսոյ Պատրիարք Ամեն. Ս. Շնորհ Արքեպիսկոպոսի, Ամեն. Ս. Տղիշէ Պատրիարքին եւ Ս. Յակոբեանց Միաբանութեան, Ազգիս մեծ Բարեբարը քացումը կատարեց հոյակապ շէնքին, որ կոչուեցաւ *Ալեքս եւ Մարի Մանուկեան ժառանգաւորաց վարժարան եւ Ընծայարան*:

1976-ին, Պոլսոյ մէջ, Ամեն. Ս. Շնորհի Պատրիարք կուսակրօն քահանայութեան կոչեց երկու «Տատուրեան Սաներ», որոնք եկած էին 1967-ին եւ աւարտած ժառանգաւորաց քաժիմը եւ Ընծայարանէն տարի մը: Յարութիւն Սրկ. Աթէշեան վերակոչուեցաւ Ս. *Արամ* եւ Հայկ Սրկ. Երկաթեան՝ Ս. *Մանուէլ*: Հոգշ. Ս. Արամ Արք. Աթէշեան կը ծառայէ այժմ Պոլսոյ Պատրիարքարանին, իսկ Հոգշ. Ս. Մամուէլ Վրդ. Երկաթեան վերադարձաւ Ս. Աթոռ, ուր եւ ընդունուեցաւ Միաբանական Ուխտին մէջ:

1977-ի Մայիս 29-ին, Հոգեգալստեան Կիրակիին, Ամեն. Ս. Տղիշէ Ս. Պատրիարքը կատարեց ձեռնադրութիւնը երեք ընծայացումներու: Հրամդ Սրկ. Շէրպէթեան վերակոչուեցաւ Ս. *Կոմիտաս*, Սերոբ Սրկ. Գալէմտէրեան՝ Ս. *Բարսեղ* եւ Սիմոն Սրկ. Պալեան՝ Ս. *Նզդիկ*:

1977-ի Յունիս 5-ին, Սիմոն Սրկ. Էրկիւնեան, մախկին ժառանգաւոր, ձեռնադրուեցաւ Գերշ. Ս. Կիրեղ Եպիսկոպոսի ձեռամբ եւ վերակոչուեցաւ Ս. *Սեպուհ*: Հոգշ. Ս. Սեպուհ Արեղան կը կատարէ զինուորական իր ծառայութիւնը Պոլսոյ մէջ:

1978-ի Օգոստոս 6-ին, վարդապատի



ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ ԺԱՌԱՆԳԱՒՈՐԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ (1976)

Ա. շարք՝ ձախէն աջ.—

Վարդան Տէր Վարդանեան, Արայ Գալայեան, Հայկազուն Արդ. Սեւան Վրդ., Վերատեսուչ Շահէ Եպս., Ն. Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք, Գեղարդ Արդ., Ասպետ Արդ., Գեորգ Հինդլեան, Պետրոս Լէփէնեան, Սահակ Գալայեան:

Բ. շարք՝ ոտքի.—

Եղիա Մարգարեան, Աբրահամ Սիրթիւքեան, Սարգիս Սրկ., Սերոբ Սրկ., Հրանդ Սրկ., Սահակ Սրկ., Յարութիւն Սրկ., Սիմոն Սրկ., Յարութիւն Սամուէլեան, Վահէ Գալայեան, Սուլէյման Մասսիս:

Կիրակի օրը, Արեւմտեան Եւրոպայի Կաթողիկոսական Պատուիրակ Գերշ. Տ. Սերոբէ Արք. Մանուկեան կատարեց ձեռնադրութիւնը երեք մոր ընթացաւարտներու: Յարութիւն Սրկ. Ամուշեան վերակոչուեցաւ Տ. Բարգէն, Սարգիս Սրկ. Մանկասարեան՝ Տ. Վանիկ եւ Յակոբ Սրկ. Տէմիրեան՝ Տ. Արփիար:

1979-ի Յունուար 28-ին, Ռումանիոյ եւ Պուլկարիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Տիրայր Եպս. Մարտիկեան կատարեց ձեռնադրութիւնը Հրայ Սրկ. Քէշիշեանի, որ թողած էր Ընծայարանը եւ մուխրուած Միաբանական ծառայութեան: Հրայ Սրկ. վերակոչուեցաւ Տ. Համբարձում: Ան կը ծառայէ այժմ Ս. Աթոռոյս:

